

ԿԵՐՊԱՐՆԵՐ

ԶՈՒԿԻՆ ՏԵՇԵՆ

Հանրածանօթ Առցենց Քէրամին Հայրը, Զուկին Տէտէն՝ որ 65—70 տարեկան էր, դեռ երիտասարդի մը կեհառնակութեամբ կը շարժէր:

Օր մը՝ Տէտէն Մայր եկեղեցին կ'երթալ, եկեղեցին դուրս ելլելուն՝ կը նայի, որ աղայ մը ձուկ կը ծախէ. անոր կ'ըսէ.

— Տղաս, ձուկ պիտի առնեմ բայց քովս դրամ չկայ:

Տղան որ կ'ուզէր ձուկը ծախել, կ'ըսէ.

— Տէտէ, զուն լաւ տէտէի մը կը նմանիս, ձուկը տամ, վազը Զատկի կիրակի է, կրկին եկեղեցի կու դաս, դրամը հետոդ բեր:

Տէտէն շնորհակալ ըլլալով ձուկը կը տանի եւ Խթման օրը կը վայելէ:

Միւս օրը եկեղեցի գալուն՝ ձուկը տուռով աղան դէմը կը ցցուի.

— Տէտէ ձուկին դրամը տուր, կ'ըսէ:

Տէտէն կը նեղուի, որ գեռ երեսը չխաչակնքած՝ աղան դիմացը կայներ է: Նեղուելով՝

— Զալիսի տամ, կ'ըսէ, ու եկեղեցի կը մտնէ:

Զարաճնի աղան ընկերը քովը հաւաքելով կը պատուիրէ որ եկեղեցին դուռը կայնին, երբ որ եկեղեցին աւարտի եւ ժողովուրդը դուրս ելէ, տէտէն չկորսնցնեն, որ դրամը գանձէ:

Երբ եկեղեցին կ'աւարտի եւ ժողովուրդը դուրս կ'ելլէ, մէկէն աղաքը աէտէին չորս կողմը կը սղաշարեն եւ կը սկսին նեղել՝

— Տէտէ ձուկին դրամը տուր, բսելով: Տէտէն բարկանալով «Հպիտի տամ» կ'ըսէ եւ կը հեռանայ: Այս շարաճնի աղաքը սակայն տէտէն ուր որ տեսնեն «տէտէ ձուկին դրամը տուր» լսելով կը նեղին ու կը ճանձրացնեն, այնպէ՞ս, որ տէտէն կը սկսի ջղայնուիլ եւ բացէն կոփուին բռնուիլ ուեւէ մէկուն հետ, որ ձուկին դրամը կը յիշեցնէ:

Այս լուրը հայ ու թուրք ամբողջ ժողովուրդին մէջ կը տարածուի: Եւ ո՛վ որ տէտէին հանդիպէր զուարձանալու համար՝

— Տէտէ, ձուկին փարան տուր, կ'ըսէին:

Բակ թուրքերը՝ Տետէ, պալըդըն փարասընը վեր կ'ըսէին:

Բայց տէտէն, մարդ մը որքան հայոյանք կրնայ ունենալ՝ անկից աւելիովը կը քՓրէր, տարբիրութիւն չէր զնիր թէ լսողները հայ էին թէ թուրք, հերիք է որ «Տէտէ ձուկին դրամը չմոռնաս» կրկնէին:

Կիւրինը Գայմադամ մը կար, Պոլսեցի, որ Հասան Պէյինց տանը մօտերը աղուոր սկարտէ զով տուն մը կը բնակէր:

Ամառուան տաքին՝ Ռւբաթ օր մը, քովաքին երեւելիները, Թուրք թէ շայ, Գայմադամին այցելութեան կ'երթան եւ պարտէզին մէջտեղը նստած կը դուարձանան: Այդ միջոցին ձուկին տէտէն սկարտէզներուն մէջէն կ'անցնի եղեր որպէսպի զինքը չտեսնեն: Քնչպէս կ'ըլլայ, թուրք աղաներէն մին կը նշմարէ եւ խնդարու միջոց մը ստեղծելու համար Դայմադամին կ'ըսէ.

— Պէտք է Փէնտի, չու ըմթիարր շաղըր տէ՝ «Տէտէ, պալբդըն փարասընը վեր տէ»: ... (Այս ծերուկը կանչէ և «Զուկին զրամը տուր», ըսէ):

Խեղճ Գայրմաղամը հետեւանքին անդիմակ՝ քովի ոստիկանը կը զրկէ և տէտէն քովը բերել կու տայ: Տէտէն դալուն՝ «Յարի եկար» կ'ըսէ: Իսկ տէտէն դայրմաղամին դէմ ուրար բռնած գիտեր թէ ինչ յանցանքի համար կանչուած է: Դոզալով-զոզդալով «Սաղ եղիք, Պէյիմ», կ'ըսէ:

Հանդարառութեամբ՝ դայմաղամը կ'ըսէ: «Տէտէ, տղայէ թը ձուկ առեր՝ որամը չես վճարեր»:

Տէտէն մէկին շուարած՝ գիմացինին ով ըլլալով նկատի չառնելով՝ սաւուիկ կայրացած՝ ամէնածանը անարդոնքներով եւ չդրուելիք հայհոյանքներով՝ Գայրմաղամին վրայ կը յարձակի:

Գայրմաղամը նստած տեղը ստուած կը մնայ: Կը տեսնէ որ ծերունին տղայէ մը ուէս կու լայ: Գայրմաղամը, սակայն, գիտակից մարդ՝ կը հասկնայ որ խաղի մը զոհ եղած է: Անմիջապէս տէտէին ներոզութիւն կը խնդրէ եւ դրանին մէճիս մը հանելով անոր կու տայ եւ հանդարառութեամբ ճամբու կը դնէ: Այս աեսակ անակնկալ վրովիմունք մը Գայրմաղամին կողմէ եւ աղնիւ տրարք մը զարմանք կը պատճառէ ներկաներուն: Գայրմաղամը ներկաներուն դառնալով լրջօրէն կ'ըսէ: «Յանցանքը ոչ իմն է ոչ ալ տէտէին, այլ ձերն է, որ գիտնալով մէկաեղ՝ նախ կ'ուզէք այդ խեղճ ծերուկը բարկացնել եւ յետոյ իմ ալ դվառու խաղ մը խաղալք»:

Այսքանով խնդիրը կը փակէ:

Զատկի շարաթ օր մը Տէտէին տղան՝ կիւրիկի հանրածանօթ Քէրամը, թթում ըլլալուն համար ըստ սովորութեան ձուկ կը տանի տոռնը եւ կնոջը կ'ըսէ որ ձուկը տապկէ, որպէսով եկեղեցին վերադառնալուն՝ ուտեն: Կինը, հետեւանքին իրազեկ՝ կ'ըսէ թէ եթէ ձուկը սեղան բերուի՝ հայրիկդ թէ՛ կը հայհոյէ եւ թէ կերակուրը չկերած դուրս կ'ելլէ: «Ըրածդ շմտակ չէ» կ'ըսէ ամուսնոյն: Սակայն Քէրամը կը պնդէ եւ կ'ըսէ թէ քիւրսիին մէջը պահէ, կերտկուրին առաջին մասը լմնցնելին վերջ հանէ: Հայրիկս ինծի բան մը չըսիր: Եկեղեցին տուն կու գան եւ քիւրսիին վրայ պատրաստուած սեղանին շուրջը կը բոլորուին: Կաթով տապկած բանձարը, բրինձէ փիլաւը, խաշած շուկիթը եւ ողանիբը ուտել լմնցնելիք ետք, Քէրամ կնոջը կը հարցնէ, թէ ալ ուրիշ բան չկա՞յ: Հայրը՝ մեր տէտէն, կ'ըսէ թէ աղայ, ալ ի՞նչ կ'ուզեն: Հարսը կ'ըսէ թէ քովերնիդ՝ քիւրսիին մէջն է ուզածդ:

Քէրամը անմիջապէս վարդի պէս կարմրած պիտակ մը ձուկ կը հանէ քիւրսիին եւ կը դնէ սեղանին վրայ:

Երբ տէտէն ձուկը կը տեսնէ՝ խկոյն թաղախն առածին պէս Քէրամին զլիսուն կը զարնէ եւ սեղանը ձղած հայհոյելով դուրս կ'երթայ եւ մինչեւ իրին տուն չգար: Քէրամը ստիպուած կ'երթայ կը դանէ եւ մեղայ ըսելով կը յաջողի հայրը տուն բերել: Հարսն ալ հեօրոջը ձեռքը համբուրելով կը հաշուածին պայմանաւ, որ անդամ մըն ալ իր տունը ձուկ պիտի չմտնէ:



ՇԵՇՏԵ ՊԱՅԼԱՆ

Կիւրիե, Շուկուի վարի թաղէն, Ղըլաւենց Սէքօ կմմիկն քոյրն էր Շեշտէն: Տարիքը 30—35 կար, ամուսնացած չէր: Մէկ թեւը ձեռքէն քիչ վեր կտրուած էր: Գրպանը աւետարան մը կը ողահէր եւ հարուստներուն տուները

այցելելով՝ Աւետարանին դասեր կու տար ու կը քարոզէր։ Այս էթ իր դրագումը։

Եղբայրը՝ Սէքօ Էմմին ամուսնացած էր, բայց գաւակ չունէր։ Զոլախ Շեշտէն եղբօրը հետ կը բնակէր։ Օրին մէկը, եղբօրը կինը սեւ բակլայ կը խաչէ, սակայն բակլան որդնոտած է եղեր, և եղոծին պէս որդերը կը սկսին դուրս թուփիլ։ Եղբօրը կինը Շեշտէն վախճառով, չուզէր բակլան թափել, ու կաթսային ջուրին երեսն ելած որդերը քեավկիրով կը ժողուէ եւ բաւական կը մաքրէ։

Ճաշի ժամանակ Սէքօ Էմմիին կինը սեղանը կը պատրաստէ, բայց հիւնդ հմ ըսելով կ'երթայ անկողին կը մանէ։ Սէքօ Էմմին այն օրը շուկային ուշ առն գալուն, ճաշին ներկայ չգանուիր։

Շեշտէ ապլան մինակը, բակլային քիչ մըն ալ սխտոր խառնած, ախորժակով մը կուշտ ու կուռ կ'ուտէ, բայց գեռ չլրացած, յանկարծ բակլային մէջի որդերը աչքի կը զարնին։ Մեղանին վրային լեկնը տուածին ուս անկողինին մէջ պաւակող եղբօրը կնկան քով կը վաղէ, և «Անիծած շուն, ինծի որդնոտած բակլան կը կերցնեա» ըսելով, լեկնը գլխուն կը նետէ։ Եղբօրը կինը դլուխը անկողինին մէջ խթելով մասամբ մը բակլային տեղատարափէն կ'աղաքափի։ Շեշտէն բարկութեամբ դուրս վագելով, կը պատմէ դրացիներուն հարսին ըրածը՝ որդնոտած բակլան կերցնելը, եւ նորէն ներս մտնելով հայհոյանք ներով հարսին հետ կոփէ կը բանուի։

Այդ միջոցին Շեշտէն եղբայրը վրայ կը հասնի եւ իր կինը վրայ-դրուին բակլայով ծածկուած անկողինին մէջ տեսնելով՝ եւ բարկացած Շեշտէին ալ կնօշը գլխուն թափած հայհոյանքներէն՝ առանց պատճառն հարցնելու դաւազմնը կը քաշէ եւ լաւ մը քոյը կը ծեծէ, և «Ճերիք է այս կնկան քաշածը քու ձեռքէդ, անիկա քու դերիք չէ, առկէ վերջ բառ մը անգամ չխօսիս» ըսելով վերջ կու տայ կոփէին։

Սէքօ Էմմին կինը անկողինին համելով՝ վրան դլուխը եղած բակլան կը ժաքրէ, ու կ'ըսէ, ասէկ ետք եթէ քոյը քեզ նեղէ՝ ըսէ իրեն թէ բակլան կը յիշէ՞ս, զդոյլ եղիր, եթէ ոչ եղբօրդ լուր կու տամ, տէկնեկը միտքդ բեր։ Այնունետեւ երբ Շեշտէն իր հարսին կամ ուեէ մէկուն հետ հայհոյելով կոփէ րոնուի՝ հարուը անմիջապէս կ'ըսէ։ «Շեշտէ ապլա, բակլան միտքդ բեր»։

Այս բակլային խնդիրը կը սկսի դրացիներուն մէջ ալ խօսքի տուարկոյ ըլլալ, եւ բերնէ բերան անցնելով չտրաճճի պղտիկներն ալ կը լսին ու կը սկսին, — Շեշտէ ապլան որ տեսնին՝ — Շեշտէ բակլան կը կանչէն։ Շեշտէ ապլան ապսափելի կերումի կը ջղայնոտի ու կը փախչի, որպէսզի չըսէ, ու եթէ տղաքը դինքը պաշարեն՝ խեղճ օրիորդը փախչելու միջոց չդանելով կը սկսի լու։

Պատմէնք բանի մը հետաքրքրական դրուալներ Շեշտէ Ապլայի կետնքէն։

Օրին մէկը Շեշտէ Ապլան քուրձը ձեռքը շուկային մէջ կը պտըտի, որ տւճար տանէ, ոսպ, սիւնեռ եւ այն, բայց սատկի ալ բակլային չմօտենար։ Աւճար ծախող դիւզացիներէն մէկը կը տեսնէ, թէ այս կինը դարա տենիներուն (աւճարներուն) նայելով կը պտըտի։ Կամաց մը անոր մօտենալով կ'ըսէ։ «Ապլա, բակլայա՞մ մը պազըեօրսուն», (Բակլային կը նոյի՞ս)։ Շեշտէ Ապլան չի պիմանար ու յանկարծ երկու ձեռքերով բակլաներն առնելով կը սկսի մարդուն երեսին նետել անտառի հայհոյանքներով։

Աղմուկը մեծնալուն՝ ամէն կազմէ հոն կը փութան եւ կը տեսնեն, որ Շեշտէն խեղճ գիւղացին մօրուքն է բռներ, իսկ մարդը՝ Շեշտէն թեւերէն։ Շեշտէն թոյն կը թափէ բերնէն օրէնք, հաւատք մէկ ընելով։ Վերջապէս ոստիկան մը հասնելով իրարմէ կը զատէ զանոնք։ Սակայն գիւղացին կը պոռայ։ «Մօրուքիս հայհոյեց, չեմ բնդունիր»։ Աստիկանն ու քանի մը թուրքեր կը համոզին գիւղացին, թէ անիկա քու մօրուքիդ հետ զործ չունի, տնոր ցաւը բակլան է, որ յիշեր ես։ Հոս ամէն մարդ, հայ թէ թուրք կը ճանչնան այդ կինը, պէտք չէ որ վրադ տանես, ըսելով ինդիրը կը փակեն։

Աւրիշ օր մը, թուրք մը զամրիւզները Ալբարի իրազով լեցուցած, իշուն վրայ բեռնալով թաղերուն մէջ ծախելու կ'երթայ։ Շեշտէ ապլային տունին չհասած, չարաձի տղաքը խազող ծախողին կը մօտենան եւ կ'ըսեն, թէ «Իրբ այն տուներուն մօտենաս, իւզիւմ ալլն (խազող առէք) մի կանչեր, որովհետեւ թուրքերէն չեն գիտեր, եւ իւզիւմին խազող ըլլալը չեն հասկնար», ոյլ կը թելազրեն որ բակլայ ալլն կանչէ։

Աեղճ մարզը համոզուած՝ այդ տուներուն մօտենալուն պէս կը սկսի — բակլա ալլն — կանչել։ Յանկարծ կը տեսնէ, որ կին մը արադ-արտզ իր կողմէր կու դայ։ Յաճախորդ մը կարծելով է չը կը կիցնէ։

Շեշտէն հասնին ու մարդուն գլխուն քար ու հող տեղալը մէկ կ'ըլլայ։ Գիւղացին կը շուարի, կը տեսնէ որ գիւղացինը կին մըն է չհամարձակիր ձեռք վերցնել։ Կը խնդրէ, կ'ազաչէ, օգուտ չ'ըներ։ Այս անգամ Շեշտէն քարերը թողելով կողովին մէջի խազողի ողկոյզներն առած կը սկսի մարդուն գլխուն իշեցնել։ Քանի մը հողի հեռուէն պատուածը տեսնելով վրայ կը հասնին, կոխւը կը գագրեցնեն եւ մարդուն կը պատմէն բուն դէպքը։ Մարդը կ'անդրադանայ որ ազոյ խարուեր է, կ'ուզէ զանոնք բռնել, բայց չարաճճիները արդէն անհետացած էին։

ՏՈՂԱՆ ԱՆՆԱ Ա.ՊԱ.Ա.Ն

Վարի Շուզուլը, Թաքէլեանց առն մօտը, Տողան Աննա Ապլան կար։ Տարիքը 45—50, ամուրի էր եւ առանձին կը բնակէր։ Աննա Ապլան առաւոտուն ելլելուն՝ իր ունեցած երկու այժերն ու մէկ ոչխարը կը յանձնէր չոպանին (հօտաղին), նախաճաշը կ'ընէր, ապա գուռը գոցելով բանալին գտնին մէջ կը խրէր ու կ'իմար թաղին մէջ, իւ մէկ տունէն միւսը երթալով օրը կ'անցընէր։ Իրիկուան դէմ չապանին զալիք ժամանակը տուն կը զառնար։ Աննա Ապլային զործը այսպէս պարտիլ էր։

Օրին մէկը, իրենց զբացի թուրք մը գործի մը համար Աննան տեսնելու ողէտքը կ'ունենայ։ Կու զայ եւ զայն տունը չդաներ։ Այսպէս քանի մը անդամ երթալ դալէն ետք ստիպուած դրացիներուն կը հարցնէ։ Անոնք աւ կը պատասխանեն, թէ Աննան միշտ կը պաշտի եւ չենք գիտեր ո՞ւր է։ Թուրքը բորկութեամր կ'ըսէ։ «Իրիկունը տուն դառնալուն բաէք այդ տալանին (թափառաշրջիկին), որ օր մըն ալ տունը նստի, որպէսզի զինքը վինառազները դտնեն։ Տողանիշը ըլլալէն ի՞նչ կ'ելլէ»։

Իրիկունը երբ Աննա Ապլան տուն կը վերադառնայ, թուրքին զինք փնտուելը կը պատմէն եւ կ'ըսեն թէ Հասան աղան բարկացաւ եւ անունդ Տողան

Դրաւ : Աննա Ապլան կը նեղուի դիմքը տոլան կոչենուն համար եւ Հետեւեալ օրը տունը կը մնայ : Հասան ազան կրկին կու դայ եւ կը տեսնէ որ տունն է , կ'ըսէ անոր՝

— Ո՞ւր ես , Տոլան Աննա Ապլան :

Աննա Ապլան կը նեղուի եւ կ'ըսէ .

— «Տօլանը սէն սին , Հասան ազա» (Թափառաշըլիկը գուն ես) : Երբ այսպէս բարկացած կը պատասխանէ , Հասան ազան այս անդամ աւելի շեշտեւի բառերը կը կրկնէ . «Տնան սըն , տոլան սըն» , ասէէ վերջ քեզի տոլան Աննա պիտի կանչէմ» : Եւ գալուն պատճառն ըսելէ ետք կը մեկնի :

Այս նոր անունը Աննա Ապլային ծանր կու դայ եւ կ'երթայ զբացիներուն կը պատմէ : Դրացիները խնդալով կ'ըսեն .— «Էւա անուն ես ունեցեր , քեզի ազէկ կը յարմարի» :

Այս խնդիրը տարածուելով կը հասնի չառաճճի տղոց ականջը , որոնք երբ Աննա Ապլան տեսնեն իր նոր ածականովը կը սկսին կանչել : Ան կը նեղուի , կը ջղայնոտի ու տղացը ձեռքէն կ'աշխատի աղատիլ : Նեղուիլն ու փախ-ֆլը բոլոր վիճքը ճանչցողներուն տոիթ կու տայ , որ Տոլան Աննա ըսելը շա-րունակուի :

Երբ կը տեսնէ որ ըմալիք չկայ , ինք ալ կը սկսի պատասխանել անոնց .

— «Ես տոլան չեմ , հայրդ տոլան է , մայրդ տոլան է , քոյրդ , եղբայրդ , դուք բոլորդ տոլան էք : Ես շատ լաւ կնիկ եմ : Օրին մէկը մաստափայէն ընկայ բան մը չեղայ , գրացիխ հարսին ծակտին ուկին գտայ իրեն տուի , միւս զրա-ցիխ պատիկ ազան մեռաւ : Ես լոցցուցի : Օրը երկու անդամ ժոմ կ'երթամ , շունեցողներուն կաթ , մածուն կու տամ» :

Իր տունը կաթոլիկներու զպրցին մօտ էր : Կէսօրուայ դադարին ազաքը պարտէկ կ'ելլեն եւ խեղճ Աննա Ապլան իր պարտէցին մէջ կը տեսնեն : Տղոցէկ ումանք քովը կ'երթան սալոր ուզելու : Ան ալ զանոնք սիրաշահելու համար սալոր կու տայ , որ իրեն տոլան չկանչեն : Այս անդամ ալ ուրիշ տղաք՝ տոիթէն օգտուելով՝ դէսի սալսրին կողմէր կը վագեն : Աննա Ապլան տեսնելով որ ամէնուն բաւելու չափ սալոր չունի , կը սականայ վարժապետին լուր տալ : Տղաքն ալ միաձայութեամբ կը պատասխանեն թէ մենք ալ քեզի տոլան իր կանչենք : Եւ բոլորը մէկ զայն ըրջապատելով կը սկսին «Տոլան , տոլան» կրկնել : Աննա Ապլան իր ամբողջ շարադրանքը հաւաքելով կը մերսկանի . «Պա-պիդ տոլան , մէրիդ տոլան , գուք ալայիդ (բոլորդ) տոլան» : Բայց տղաքը այնքան կը նեղեն զինքը , որ ջղայնութենէն պարտէցին մէջէն անցնող ջուրին մէջ կը նետուի : Իսկ տղաքը դասի զանդր լուծ բլուրով՝ ամէնքը մէկ կը փութան ներ :

Աննա Ապլան թրջուած հագուստները փախեւուն պէս դպրոցին մօտը դանուող պատականներու եկեղեցին կը փութայ եւ եղելութիւնը վարդապետին կը պատմէ : Վարդապետը խեղճ կնկան վրայ դթալով՝ զայն հետը առած դըպ-րոց կ'երթայ , եղելութիւնը վարժապետին կը պատմէ եւ կը խնդրէ , որ տղաքը Աննա Ապլան չնեղեն : Խնդրը հոն է սակայն , որ վարդապետը չէր դիտեր պատճառը , եւ նաև նշանակութիւնը տալան բառին : Վարդապետը Աննա Ապլ-լային կը հարցնէ թէ , ո՞ր տղաքն են եւ ի՞նչ ըրին : Աննա Ապլան չկրնար եւ չուզիր բայց թէ տոլան կանչեցին եւ չուարած կը մնայ : Ստիպուած պատճառը տղոց կը հարցնէ : Տղաքը թոյլուութիւն կը խնդրէն որ պատմէն : Վարդա-պետն ու վարդապետը կ'արտօնին :

Տղուն մէկը պատմելու կը սկսի, եւ հազիւ տոլան բառը արտասահած՝ Աննա Ապլան դայլացիուս՝ կը սկսի.

«Մէրիդ տոլան, պապիկ տոլան, քիրիկ տոլան, էխալէրիկ տոլան, գուք ամէնքնիդ տոլան»:

Դպրոցին մէջ խնկուք մըն է կը փրթի: Վարդապետ ու վարժապետ չուարած կը մնան, իսկ կինը կը սկսի լալ:

Վարդապետը ուղելով Աննա Ապլային սիրաը տոնել եւ հանդարտեցնել՝ մնուշութեամբ մը կ'ըսէ.

«Աննա մայրիկ, տոլան ըսելով ինչ կ'ըլլայ»: Աննա Ապլան այս անդամ վարդապետին դառնալով կը սկսի.

«Մէրիդ տոլան, պապիկ տոլան, քիրիկ տոլան, սինսիլադ տոլան», ու գարձեալ կը սկսի լալ:

Վարդապետը անելի մէջ կը մնայ եւ դաստառին կը հարցնէ նշանակութիւնը տորանի բառին: Երբ կը բացատրէն թէ «էլլրտան» (պուշտոց) կը նշանակէ, վարդապետը խնդուվ Աննա Ապլային կը դառնայ ու կ'ըսէ.

«Քուրիկ, կ'երեւի շատ կը պատրիս, ես ալ անունդ տոլան կը մկրտեմ»: Եւ դառնալով ուսուցիչին կը պատուիրէ որ աշակերտներուն թոյլ չուայ որ խեղճ կինը նեղին:

Աննա Ապլան տոլան բառին յաճախ կրկնուիլը լսելով եւ վարդապետը բերելուն վրայ զդշալով՝ վաղուց գուրու ելած էր:



ԲԱՎԱՒԹԱՆ ԵԻ ԳԱԲԻՆԵԿԵՇՑ ԶԱԽԵՐ ԷՄՄԻՒՆ

1877-78ին Թուս-թրքական պատերազմին տառաջ թուրք կառավարութիւնը իր զինուորներուն համազգեստները շինելու համար շայախը Թուսիային կը զնէր: Պատերազմին պատճառով այդ ազրանքէն կը զրկուի:

Ամէն նահանգ լուր կը զրկէ թէ ո՞ւրկէ կարելի է առատ բուրդ ձեռք ձգել եւ ո՞ր հահանդին մէջ կարելի է շայախը գործել:

Սերաստիոյ վալին բոլոր զայմադամներէն կ'իմանայ որ կիւրինը միայն կրնայ այդ պահանջքին զոհացում տալ: Վալին քաղաքին երեւելիները կանչելով յանձնառուի մը հետ (Չուգուշզեան թէ Շահինեան) կը պայմանաւորուի, որ տեղույն զինուորներուն հաղուստները կը մատակարարէ եղեր:

Այս վերջինը մասնաւոր մէկը կը համբէ կիւրին, որ երթայ եւ գործը դլուի հանէ:

Պետրոս Թուրիկեան անունով մէկը եղած է այդ Սերաստացին: Այս մարդը կու դայ կիւրին եւ իրեն վազօրօք ծանօթ ինձէեան Մանուկ աղային տունը կ'երթայ իրը հիւր՝ որուն հետ վաճառականութեան գործով կը զրադի եղեր ժամանակին:

Հոն կը մնայ երեք ամիսի չափ եւ շայախ շինելու դործը կ'ուսումնաւորէ: Բուրզի արժէքը, զայն լուսլը, սանտրելը, մանելը, զործելը, ասոնց բոլորին որքան արժելը զանելէն ետք, Սերաստիոյ վալիին լուր կու տայ, թէ կրնայ շինուիլ եւ դործուիլ որքան աղբանք որ պէտք է:

Այս կարդաղը թիւնները բնելի յետոյ, զործուած աղբանքը շայախի մերածելու՝ ինչորէս կ'ըսէին եփելու՝ թաղիքի նմանցնելու խնդիրը կու դայ:

Այս գործը մեծաքանակ արտադրելու համար անհնար էր ձեռքով լժնցնել։ Այդ մասին պէտք էր հնարք մը դանել։

Կիւրինի բոլոր արհեստառիները կը կանչեն և երկար խորհրդակցելէ յիսոյ, այդ հնարք կը դանէ Զախօռ թաղեցի Գարբելենց Զախօռ իմմին, որ իր տառաղձագործ համբաւաւոր էր քաղաքին մէջ։ Այս մարդը յանձն կ'առնէ փաւլիքա մը (զործարան) շինել, որ օրական քանի կանգուն որ ուզեն կրնան արտադրել։ Գործարտնը շինելու համար Զախօռ իմմին կը պայմանաւորուի հարիւր յիսուն լիբայով, որուն յիսունը կանխիկ կ'առնէ։

Այս գործարանը կը շինուի Հարա թէփէ թաղին մէջ, հոն՝ ուր շատ դաշտին ջուրը քարէ կամուրջին մօտ գետին կը միանայ։

Հսկայ անիւ մըն էր, որ ջուրը ցից զառիվերէն վար գալով անիւը կը զարձնէր անիւն կից շէնքին մէջ տաք սաղոն ջուրով կը ծեծուէր գործուած ապրոնքը և կ'ըլլար շայախ։ Այսպէսով կիւրինցիք բուրդը լուացին, սանտրեցին և մանելէ վերջ ներկեցին, և Ռուսաստանէն եկած շայախի գոյնով ապրանք պատրաստեցին։ Նմոյշը դրկուեցաւ Սեբաստիա, ուր թէ վալիէն և թէ զինուորներէն վաւերացնելէ սաք, գործելը շարունակեցին։ Բայց գործը հողիւ թէ Երեք շաբաթ տեւեց։ Ռուս-Թքական պատերազմը վերջ դուռ և այդ պատճառով ամէն ինչ կիսատ իր տեղը մնաց։

Սեբաստոցի յանձնակատարը իր գրամին հազիւ կէսը առած էր։ Բուրդը հաւաքողներուն վարձքը մնաց անվճար։ Լարանը պատրաստողները փարու մը անդամ չստացան։ Զախօռ իմմին իր աշխատանքին փոխարէն ոչինչ ստացաւ։ Լառավարութիւնը առոնց և ոչ մէկուն վճարեց։ «Տէօվլէք չօդ փարա գայզ էրտի, չօգ պօրնու վաք, փարա եօք վկանշամ» (1), ըսելով մերժեց որեւէ հատուցում ընել։ Աւ այսպէս, այս գործին ձեռնարկողները ձնորինին լուալով դուրս ելան։

Այդ գործարանին անիւը մինչեւ վերջ հոն մնաց, իբր նմոյշ հայ հնար բագիսութեան։



ՂԱՏԻՐ ԱՂԱՅՆ

Կիւրինը Հատիր աղա անունով թուրք մը կար, որ շատ հարուստ եւ ազդեցիկ էր։ Իր նոր տունի շինութեան համար վարպետ հայեր կը վարձէ, բանի որ այդ զործէն հառկացող թուրքի չկային կիւրինի մէջ։

Գործաւորները եւ վարպետները կը սպասին, որ Հատիր աղտն իրհնց քովին հեռանայ որ կորենան ծխել, խօսակցիլ եւ քիչ մը հանգստանաւ։ Սաւկայն թուրք աղան չափազանց խստակահանջ մէկը ըլլալով կ'աշխատի միշտ անոնց քով մնաւ։ Իսկ հայերը կ'աշխատին անոր ամենէն կարճ բացակայութենէն իսկ օդուտ քաղել։

Երբ հեռուէն տեսնեն Հատիր աղային դալը, անմիջապէս իրարու կ'ըն։

— Տղայ, զաղարդ կապէ, ամպէց» (մի զրուցեր, վտանգաւոր է)։

1. Պետակիւնը շատ դրամ կորսեցուց, շատ պարտ ունի, դրամ չկայ հասկցա՞մ...

Դատիք աղայի ներկայութեան կը սկսին արագօրէն աշխատիլ։ Տղոցք մէկը կ'ըսէ միւսն։

— Իշի բաւ կոնտին ձագը (ուրիշ բուռւ Մուհամմէտին ձագը)։ Միւսը կամացուկ մը կը փափոայ։

— Տղայ, զաղարիդ կապէ, ձաւարին սապը քարու է, մաղը ծակ է, յետոյ կապը կը թիժայ, Ակոր չի տար (մի խօսիր, կը հասկնոյ, հայերէն դեռէ, յետոյ կը բարկանայ հաց չի տար)։

Այսպէս խօսած ժամանակնին Դատիք աղան օր մը վրայ կը հասնի եւ խօսակցութիւնը մօտէն կը լսէ։ Գործաւորներէն մին կ'ըսէ։ «Ամսեց»։ Թուրքը կ'ըսէ։ «Տղաք զործեցէք, ևս ամսեց-մամպեց պիլմեմ, (չեմ զիտեր), այսոր Շաբաթ է, ճեղի հաւրալըխ (շաբաթական) պիտի տամ, լու պղղուր փիւրու, վրան խաչած միս եւ հետի ալ կաթա։

Երբ այս խօսառմը կը լսեն զործողները իրարու կ'ըսն։ «Տղաք, Ակորը պուլ կ'ըլլայ, վեստարք քշտեցէք»։ Կէսօրին ալ ճաշ չեն ուտեր որ իրիկուան շատ կաթա ուտեն։ Երեկոյեան սեղանը կու դայ, մարդ դլուի մէյ մէկ չուր տէշկէր հաց հետն ալ քիչ մը ջուր։

Դատիք աղան կ'ըսէ։

— Կերէք, անօթի եղազին համար չոր հացը կաթայէն ալ անուշ է»։ Անօթի զործաւորները չոր հացը համակ մը կ'ուտեն «Կունտիդ...» ըսելով։

Այս պատմութիւնը կիւրինի մէջ առակի կարդ անցած էր եւ Դատիք առցին «կաթան» բերնէ բերան կը յիշուէր միշտ։



ԿԵՐՄԻՐ ԷՄՄԻՆ

Վար Շուզուլի թողը Պըլըտէնք կային, զոր գրացիները Կարմիր Պըլ-իսէնք կոչէին, եւ տանը տարեց մարդուն կերմիր էմմիր կ'ըսէին։

Անդամ մը կերմիր էմմին տոհւառուրով Ղուզու Կիտէնցոց մէջ կ'երթայ։ Այս քիւրտ ցեղի բնակած տեղերուն Տիլիճէնցի անսւնը կու տային։ Կերմիր էմմին տարիի մը մօտ կը մնայ Տիլիճէնցոց մէջ։

Օրին մէկը, յիշեալ զիւղացիներէն մէկը Կիւրին քաղաքը երթալիք կ'ըլլայ։ Կերմիր էմմին իր ընասնիքին նսամակ մը դրելով Տիլիճէնցի քիւրտին կը յոնձնէ սրտէսղի կնկան տայ։

Նամակը դրուած կ'ըլլայ հետեւեալ ձեւով։

Առ գիրիս Կերմիրի կնիկ,

Հասնի գիրիս ուլ օրքա, ում ծեռքն անցնի քո կարդա։ Ես սադ սալամար էստեղ Ղուզու Կիտէնցոց մէջ եմ։ Ես էստեղ էստեղ ուկավ սեւ էծ մը առի, դուք ետ տեղ կովը մորքէք ուտէք։ Ես կրածներս աղէկ հասլցէմ։

Երիկդ՝ ԿԵՐՄԻՐ ԷՄՄԻՆ

Երբ կինը համակը կ'առնէ եւ կը կարդայ՝ կը շուարի կը մնայ, թէ ինքը էծ մը առեր է եւ կ'ըսէ թէ կովը մորթէ։ Երկանը խօսին հետազանդելու համար ուզէ շուզէ կովը մորթել կու տայ։

Քիչ ժամանակ վերջ Կերմիր էմմին տուն կու զայ եւ կնոջը կը հարցնէ թէ կովը ո՞ւր է։ Կինը չուարտծ կը պատասխանէ թէ զրեր էիր որ կովը մորթենը՝ մինք ալ մորթեցինք։ «Հասկա քուկ էծդ ո՞ւր է» կը հարցնէ կինը։

Կերմիր կմմին ու շախափ կ'ըլլայ ըսելով . - «Ես զիրիս կարդացողները ալայն ալ սուրասի են եղեր , որ զազտնիքը շեն կրցեր զիտնալ թէ էծ մը առի կը նշանակէ կովին ալ հոգ տարէք : Վայ ձեզի ապուշներ» : Այս ըսելով չարուխը սոքէն չհանած ասանց օր մը տունը մնալու դարձեալ Տիլիճէնցոց դիւղերը կ'երթայ կով մը վաստիելու համար :

Կերմիր կմմին նամակին սպարունակութիւնը կիւրինի մէջ առակի կարդ անցած էր :

ԽԱՇՆ ՈՒ ԱԴՅ

Սերաստիոյ Հայ զիւղերէն Թոթուրիայի բնակիչները սովորութիւն անին եղեր , տարուան մէկ օրը , իր տեսակ մը տօն՝ խաչ (փաչա) եփել :

Կիրակի օր մը զիւղացիները խաչերնին կը պատրաստէն , կ'երթան ե-կեղեցի եւ տուն կը զառնան ախորժակով ուտելու համար : Յանկարծ կը սկսին բոլորն ալ մտահոգուիլ : Առջի օր քաղաքէն սխտոր բերելը մուցեր էին : Իսկ առանց սխտորի խաչ ուտելը քրէական յանցանք կը համարուէր :

Ժողով , խորհրդակցութիւն , տունէ տուն սխտոր փնտռել՝ անօդուա կ'ըլլոյ , պմեղ մը իսկ կարելի չըլլար ճարել : Գիւղացիներէն ամենէն խելօքը կ'ըսէ .

«Քանի որ խաչը եփած է , եւ առանց սխտորի խաչ չ'ուտուիր , ոչ կըր- նանք թափել , ոչ ալ վաղուան թուղուլ , եկէք այսօր խաչը ուտենք եւ վաղը սպառուն կանուխ քաղաք իջնենք եւ սխտորն ալ հոն ուտենք» :

Երկուշարթի տուսուն կանուխ այս զիւղացիները քաղաք կ'իջնեն խըմ- բովին . իւրաքանչիւրը խահութ մը կը փութայ եւ հինգ-տասը փարայի սըխ- տոր տոնելով կը սկսի ախորժակով ուտել :

Նպարտվաճառները զիւղացիներու այս տարօրինակ արարքին վրայ զարմացած կը հարցնեն , թէ ի՞նչ է պատճառը , որ այսօր բոլոր թոթուրիացի- ները սխտոր կ'ուտեն : Անոնք կը պատասխանեն :

— Երէկ կիրակի , մեր խաչի օրն էր , սակայն զիւղը սխտոր չկտնուե- րուն՝ երէկ խաչը կերանք , այսօր ալ սխտորը կ'ուտենք :

ՏԵԼԻ ԿԱՐԱՊԵՏԸ

Կիւրինցի Տելի կարապետ անունով մարդ մը կայ եղեր , որ Գոնիայի Զէլ Օղլու կոչուած պէկի մը քով ծառայ է եղեր : Զէլ Օղլուն այս Տելէ կա- րապետը շատ սիրելուն , անոր արտօնութիւն տուած է եղեր ուղածին ողէս խօսելու , այն առաջնան , որ մինչեւ իսկ ողէյին կրօնքին ալ հայհոյէ՝ չի բարկանար եղեր :

Տելի կարապետը չափազանց զուարձափօս եւ կատակարտն ըլլուլուն՝ ողէկը խօսիլ կու տայ եւ կը զուարձանայ եղեր :

Օրին մէկը միով ճամբորդած տտեննին , գաղափն մէջ քարի մը ետեւ ողէկը մարդու կղիղոնք կը տեսնէ : Տելի կարապետը կանչելով կ'ըսէ .

— Կարապետ, լաւ մը նայիր սա տղոփն, եւ ըսէ թէ թուրքի է թէ հայ կեաւուրի:

Տելի կարապետ ուշադրութեամբ նայելէ յիսոյ կ'ըսէ.

— Պէս, ասիկա թուրքի է:

— Ինչեն գիտցար որ թուրքի է, կը հարցնէ պէկը:

Տելին կը պատասխանէ.

— Աղա, եթէ հայու եղած ըլլար, մինչեւ հիմա թուրքերը առոր հետքն անզամ թողուցած չէին ըլլար. թուրքի է, որ մնացեր է:



ՀԱՀԱՆԱՅՈՎ ՄԻՍԸ

Կիւրինցիներուն յարդելի կերակուրներէն էր «Հահանայով Միսը» (Հահանայ Սարմասը):

Արթինը լահանայով միսը շատ կը սիրէր եւ հարսնիքի օրը վեսայ Արթինին քիթը կազմամբին Հոտը առեր էր: Կերակուրի տեսակներու առատութեան եւ հարսանիքի թոհ ու բոհին մէջ տնեցիները կը մոռնան Արթինին առ հահանայով միս հրամցնել:

Պոակէն յետոյ երբ հարսնեւորները կը ցրուին՝ կնքամայրը կ'ուզէ Արթինը առագաստի սենեակը առաջնորդել: Բայց Արթին, որ չէր մոռցեր իրեն հանդէպ եղած անուշադրութիւնը, դժողոհ դէմքով մը կ'ըսէ.

— Հահանայով միսը վեճ կերաւ նը՝ հարսին հետ էնի թող սկառկի:



ՈՍԿԻԱՆԻՆ ԴԵՂԸ

Կիւրինի կլիման այնքան առողջարար էր որ վկայեալ բժիշկ մը չէր կրնար տպրիւ հիւանդներու չգոյութեան սկառճառով: Իրենք իրենց բժիշկի հովեր տուող առանց վկայականի մէկ-երկու հատ այսպիսի «հեքիմ»ներ կային պարզ հիւանդութիւններ դարձանող: Առանցմէ առէնէն շատ ծանօթը Ռոկիանն էր:

Անդամ մը հիւանդի մը կը կանչուի: Երկար քննութենէ վերջ իր ձեռքով պատրաստուած դեղ մը կու տայ: Յաջորդ օրը պարտղաները լուր կը բերեն թէ գեղը առնող հիւանդը մեռեր էր:

— Զարմանալի բան, եղբայր, ինչպէս կը մեռնի, կ'ըսէ: Իմ տուած դեղս ո՛չ օգուտ ունէր, ո՛չ ալ վնաս:



ՄԱՐՍԻԼԻԱՑԻՆ

Հալաճ Թորոս աղային տղան (Երկու մարդուն կէս տղան անուանեալ) Մարսիլիա դացող առաջին բախտաւորներէն էր: Վերադարձին, որովէսպի Եւրոպա դացող եւ տարրեր զարդացումի ափրացած ըլլալը ցոյց տայ իր հայրիներուն՝ սկսեր էր դրաբար խօսիլ:

Կիւրինի շուկային լուսաղոյն նպարավաճառի խանութը Կերկերենց իշխանին էր :

Օր մը ժեր Մարտիլիացին իշխանին կը դիմէ և քաղաքավարորէն բարեւ առաջ վերջ կը հարցնէ .

— Ի զին քանի՞ գահեկանի վաճառի զիենդինարն կրետական աճառի : Երեւակայեցէք իսեղճ իշխանին առած դէմքը :

Մեր Մարտիլիացին տունն ալ գրաբար խօսիլ կը սկսի և ամէն բառի տոջն «Դիրք դնելով կը կարծէ գրաբար խօսած ըլլալ : «Զայս բեր, զանիկա տար, զշամերս տուր» եւ այն :

Կինը ատեն մը կը համբերէ, սակայն օր մըն ալ համբերութիւնը կը համարի և կ'ըսէ .

— Քա մարդ, ինչ ստրու սուրու կը խօսիս :

— Զսորուն եւ զուրուուն զղու լուրբառիս, զկին զու, կը պատաստանէ մեր «գրաբարագէտը» :



ԴԵՊԲԵՐ ՆԻ ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆԵՐ

1. — Գորդնան Կիրակի եւ ոոն օրերը մարդաղեանի վրայ սեղան զարդարելով՝ առատ թութի օղիի գործերը լեցուն, հայերը զուարթ ժամանակ կ'անցնեն կուզի աղբիւրին եղերը : Հոս թուրք դոյութիւն չունի :

Մեր ծերունիները տարօրինակ պատճութիւն մը ունէին այդ տեղի մտուին :

Կուզի աղբիւրին քիչ վեր՝ լերան կողքին կայ Արգան մարդան, քարայրը, այս վայրի կենդանիին մշտական բնակարանը : Ըստ աւանդութեան՝ թաղին վտանգ մը սպառնալու տաեն՝ աղբիւրին քով կուզ մը դալով ձայն կու տայ եղեր : Արջը կուզին ձայնը լսելով՝ քարայրէն զուրս զալով կը սկսի բառաչի եւ սաստիկ աղմուկ բարձրացնել : Արջուն ձայնը լսենուն պէս թաղցիները իսկոյն կը զինուին եւ թշնամիին դիմադրելով ետ կը մդեն զանոնք :

Թաղցիները զիրենք ազատող այս երկու կենդանիներուն՝ կուզին եւ արջուն համար՝ միշտ ուտելիք տանելով գրաբայրին առաջ կը դնէին :

Արսորդին մէկը կը յոշոզի կուզի սպաննել : Արջը՝ այլեւս կուզի ձայնը չլսելուն՝ ինքն ալ բարայրը թողելով՝ ծովուն ետեւը կը քաշուի : Այս պատճառուի թշնամին դալով՝ անզատաբաստի կը զոնէ թաղցիները եւ թալանի տուրով կը հեռանայ :

Թաղցիները եկեղեցի կ'երթան, մոմ կը վառեն եւ կ'անիծեն որսորդը՝ որ իրենց ծանօթ է եղեր : Արսորդը անզամայոյժ կ'ըլլայ եւ այսպէս կուզի զարնելուն հոմար կը պատժուի :

2. — Կիւրինի գետը եղերող ձորին հիւսիսային կողմը, որ քանի մը հարփու ստք բարձրութիւն ունի՝ Թերզէնիք անունով կը ճանշուի :

Ծովի ձախ կողմէն մինչեւ Ղեթմերենց և Միսիրենց պարտէ զները միոյն տուներ կան : Հոս բարձունքը շունենալով տափակ վայրեր՝ մէկ մզոն Երկարութեամբ նեղ ճամբար մը միայն կայ մինչեւ Թաքելենց թաղը :

Ղեթմերենց պարտէ զներէն դէպի վեր Թերզէ Տիրը տանող ճամբար